

ՀԱՐ ԹԱՏՐԵՐԳԱԿԱՆ ԹԻՒ 9

ԿՈՅԿԱԿԱՐ ՍԻՄՈՆ ԱՂԱՅԻ ԾՆՆԴԵԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԸ

ԶԱԻՆԵՇՏ ՄԷԿ ԱՐԱՐՈՒԱԾՈՎ
ՄԱՆՉԵՐՈՒ ՀԱՄԱՐ

Ա. Շ Խ Ա. Տ Ա. Ա Ի Բ Ե Ց

Հ. ԳԵՂՋԻ Վ. ՓԱՆՉԻԿԵԱՆ

ՄԱՆԻԹ. • ՈՒԽԵՑ:



Պ Լ Ո Վ Դ Ի Բ Ի

ՏՊ. «ԼՈՒԻՆԱ»

1934

31.9915
հ-21

891.995.

4-21

ՃԱՐ ԹԱՑՐԵՐԳԱԿԱՆ ԹԻՒ 9

2011-07-13

ԿՈՅՎԱԿԱՐ ՍԻՄՈՆ ԱՂԱՅԻ ԾՆՆԴԵԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԸ

ԶԱԼԵԶՃ ՄԵԿ ԱՐԱՐՈՒԽԱԾՈՎ

ՄԱՆՉԵՐՈՒ ՀԱՄԱՐ

Ա. Շ Խ Ա. Տ Ա. Ջ Ի Ր Ե Ց

Հ. ԳԵՂՋԻ Վ. ՓԱՆՉԻԿԵԱՆ

ՄԱՆԻԹ. ՈՒԽՏԵ



Պ Լ Ո Վ. Դ Ի Ւ

ՏՊ. «ԼՈՒԿԱ»

1934

- 27 JUL 2013

13475

ԱՆՁԻՆՔ

ՍԻՄՈՆ ԱԼԱ, վարպետ կօշկակար:
ՅԱԿԱԲԻԿ, աշակերտը:
ԿԻՐՈՎՈՍ ԱԼԱ, Ախմանի բարեկամը:
ՀԱՄԲՈՐՉՈՒՄ, Կիրակոսին զաւակը:

ՏԵՍԱՐԱՆ

Պարզ սենեակ մը կօշկակարի խանութը բոլով : Մէջտեղը կօշկակարի յատուկ սեղան մը՝ երկու արռողներով եւ կարեւոր գործիքներով : Գետնի վրայ հոս հոն կօշիկներ դըրուած են : Առջեւի ձախ կողմը ներմակ փըռոցով սեղան մը, որուն վրայ կը գտնուին քաղաք մը, շիշ մը զօնեազ, տուփ մը զըլանիկ, գոգաւոր պնակ մը կարնապուր (այս սինքն օձառաջուր), պնակ մը խմորեղին եւ Ըկար մը : Առջեւի աջ կողմը զգեստի պահարան մը :

Զաւեցափ թէ սկզբնաւորութեան և
թէ վերջաւորութեան նուագներուն նո-
թաները՝ դաշնակի ընկերակցութեամբ
կարելի է ստանալ առանձին դիմել Մը-
խիթ. գրավաճառութեան: Vienne(Autriche)
Mechitharisteng. 4:



ԿՈԾԿԱԿԱՐ ՄԻՄՈՆ ԱՂԱՅԻ ԹՆՆԴԵԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԵԼ

ՅԱԿՈԲԻԿ

(Նախերգանի միջոցին ցատկելով բեմ
կու զայ)

ՆԱԽԱՆՈՒԱԳ

Հուրբա՞ն՝ այսօր եմ շատ ուրախ։

Զունիմ ա՛յ ախ ու վախ.

Գուշակ վարպետիս է անուն.

Աղասի օրն ի լուն:

Այսօր չըկան այն զանազան

Սաստ ու ծեծ, խառապան

Աւագ աշխ է, մուռճ ու կը, ինչ

թու հանգիստ չպատճ չեր՝

03

Վարպետին կենաց, սըրակեռուս խորէն
Ցնծումի երգեր թո՞ղ երկինք ելլենք
Օ՞ն մաղթենք անոր տարիներ շատ
Ս.մէն փոքձանքէ, վըշտերէ ազատ;
Գիտցէք որ վարպետիս ծննդեան

29716-6

տօնը ինծի համար ամենագեղեցիկ, ամենապատռական օրերէն մէկն է: Կուղէք պատճառն իմանալ...: Լաւ, բուեմ, ձեզմէ ծածկելու բան չունիմ: բոլոր վարպետներուն պէս իմ վարպետ ալ շատ ուրախ զուարթ կ'ըլլայ: իսկ ինծի համար ամենակարեւորը... ձեծ չկայ: և այսպիսի օր մը ուտելու աղօւոր բաներ ալ կ'ըլլան: Անցեալ աարի այս տօնը շատ փառաւոր անցաւ: առատօրէն նուերներ ստացայ, համեզ կերակուրներ կերայ: և ամէնէն վերջը այնքան զուարթացանք, որ զիրար գրկեցինք, համբուրեցինք և իրարու հետ եղայրարտիւն կնքեցինք: — Բայց երբ երկուրդ օրը այս մաերիմ բարեկամութիւնը շարունակել ուղելով՝ վարպետիս հետ եզակի խօսեցայ, զոյտ մը շառաչուն ասպատկ ընդունեցայ երկու այտերուս վրայ: իսկ տիկինն ալ գլխուս վրայ սուրճի աման մը նետեց: Բայց ևս երկուրդին ալ ներեցի և դարձեալ այնպիսի մաերմական եղայրութիւն մը կնքենք, ևս այս անդամ ընելիքս գիտեմ: (Սեղանը առջեւը կը բաշէ) ի՞նչ փառաւոր վարդարեր է տիկինը: ի՞նչ աղէկ

դիտէ մեր ճաշակը: (Գօնեազի շիշը կը զընեն: համը կը նայի կարնապուրին եւ խմորեղինին) կաթնապուր և գօնեա՛դ: վարպետո ասոնց հոգի կուտայ: — բայց ձիշդը ըսելու համար, ես ալ հոգի կուտամ: (Գլանիկներու տուփը ձեռքը կ'առնու, կափարիչը կը բանայ եւ մէջը կը հոտուրտայ) Օ՛խ, այս ի՞նչ անոյց, հաճոյական հոսանքն, քիթս չմ կրնար հեռացնել: իսկ համը ի՞նչ պիտի ըլլայ արդեօք: Կեցի՛ր, միտքս հիւնալի զաղափար մը եկաւ: Այսինքն՝ սժիշկը արդիկած է վարպետիս շատ ծիսելը, որովհետեւ վարպետս սրտի հիւնդութիւն ունի: Կարծեմ, բարի գործ մըրած կ'ըլլամ, եթէ վարպետիս գլանիկներուն կէսը պահեմ: Հարիւր հաս գլանիկ. անշուշտ շատ է ասիկա, մանաւանդ թէ կրնայ մահ ալ պատճառել: Ես տուփ մըունիմ, որ միայն յիսուն հաս կրնայ բովանդակել. երթամ բերեմ: (Կ'երբալ կը բերէ տուփը. լիսուն հատը մէջը դնելով՝ տուփը սեղանին վրայ կը դընե: իսկ մնացած 50 հատը իբ գոզնոցը կը դնէ) Բայց ո՞ւր դնեմ: (Աչի կը զարնէ գլխարկը՝ որ պահարանին վրայ է) Հո՛ս եկուր, է՛յ ողորմելի դիմարկս, դքեզ առ

այժմ գլանիկի տուփ պիտի ընեմ, մինչեւ
սր գործը ապահովնայ: (Գլանիկները մեջը
կը դնէ, արոռ մը կ'առնու եւ զլխարկը
դարձեալ իւր տեղը կը դնէ: Արոռնեն վար
իջած ատեն, վարպետը ներս կը մտնէ)

Սիլ.— (Յիսնամեալ, նաղատ, կա-
պոյտ գոզնոցով ներս կը մտնէ) Ի՞նչ կ'ընես
այս սենեկին մէջ:

ՅԱԿ.— Փորձ կ'ընեմ, վարպետ:

Սիլ.— Ի՞նչ փորձ կ'ընես:

ՅԱԿ.— Այսինքն ձեր հայակապ ան-
ուան տօնին առթիւ իմ շինած բանաս-
տեղծութիւնս կը փորձեմ: (Դիրք կ'առնու,
տափատին գրանեն բղբեակ մը կը հանէ,
որուն վրայ հետեւեալ բանաստեղծութիւնը
գրուած է, եւ կը սկսի ձեւերով կարդալ:)

Մեծապատիւ վարպետ իմ,

Այսօր ձննդեանդ տօնին առթիւ
Մաղթեմ Քեզի իդձեր անթիւ.
Դո՛ւն պատուական, քա՛ջ կօշկակար»
Եղար ինծի միշտ բարերար:
Ենդրեմ փոխան բազկատարած,
Քեզ՝ Հա՛յր ամէն կօշկակարաց,
Առողջութիւն, զօրութիւն, կար-

Գործես դեռ շա՛տ իրր կօշկակար:
Թէե գրլուխոդ մի քիչ ճաղատ,
Ու կընձըռոտ ունիս ճակատ,
Սի՛րաբդ սակայն է դեռ ասոյդ...
Ահա Քեզի քանի մը զոյգ
Տողերու մէջ իմ անկեղծ սէր,
Զգածմանց այս պատկն է հիւսեր:

Սիլ.— (Գոզնոցի ծայրով արցունեալ
աշուրները սրբելով) Ծնորհակալութիւն,
Յակորիկո, շատ հիանալի, հրաշալի բա-
նաստեղծութիւն մը շիներ ես: Ուրախու-
թենէս մինչեւ անգամ աշուրներս ար-
ցունքով լիցուեցան: Եւ ես ի փոխարէն
կը շնորհեմ քեզի այն ձեծը՝ որուն երէկ
իրիկուրնէ արդէն պատճառ սուտծ էիր:

ՅԱԿ.— Ծնորհակալ եմ, վարպետ,
շա՛տ շնորհակալ եմ:

Սիլ.— Բանաստեղծութեանդ մէկ
բառը միայն ականջիս գէշ հնչեց, զիս
«դուն» կ'անուանես, այսինքն ինծի հեա
եղակի կը խօսիս. տսիկա բացարձակա-
պէս չեմ ուզեր:

ՅԱԿ.— Ասիկա, վարպետ, բանաս-
տեղծական պատութիւն մըն է: Բանաս-
տեղծը զամէնքը «դուն» կ'անուանէ իր

բանաստեղծութեանց մէջ, նոյն իսկ
կայսրը, թագաւորը, նախադար:

ՍիՄ.— Այսպէս. կրնայ ըլլալ: Բայց
ինձի նայէ, եթէ դուն դարձեալ բանաս-
տեղծութիւն մը շինես, միշտ յոզնակի
ձեւը գործածէ ինձի համար. այսինքն
կ'ուղեմ ըսել «զուռ» ըսելու անդ «զուռ»
պիտի ըսես. որովհետեւ վարպետի և ա-
շակերտի միջև այսքան մտերմական յա-
րաբերութիւն չի վայելեր: — Ուրիշ դի-
տողութիւն մըն ալ, բանաստեղծութեանդ
մէջ ինձի «ճաղատ», «կնճռոս ճակատ»
կ'ըսես. անվայելուչ է այսպիսի արտա-
յայտութիւն, և անդն ալ յարմար չէր
արդէն:

ՅԱԿ.— Այո՛, վարպետ, ի՞մ ալ մը-
տադրութիւնս գրաւեց, սակայն լաւա-
զոյն յանդ մը չկրցայ գանել: Բաց ասոր
այլաբանօրէն ըսուած է հոս:

ՍիՄ.— Այլաբանօրէն, այլանդակօ-
րէն չեմ հասկնար.... հասկցա՞ր: Եթէ
դեռ պատճառարանես, ծեծը կ'ուտեսու հա՛:
Այսինքն վա՛զը — որովհետեւ այսօր ծը-
նընդեանս օրն է և ես կ'ուղեմ այս օրս
սուրբ պահել: (Սեղանը բովը կը բաշէ) Հա՛,
հա՛, ասոր մէջ կնոջ մատ կայ. իրապէս

տիկինս ամէն բանի վրայ մտածեր է:

ՅԱԿ.— Ամէն աարի նոյն բաները
կը պատրաստէ. ահա կաթնապուր:

ՍիՄ.— Ահա՛ գօնեագ:

ՅԱԿ.— Ահա՛ սքանչելի խմորեղէն:

ՍիՄ.— (Տուփը ձեռքը կ'առնու) Եւ
100 հաս գլանիկ (մեջը կը նայի):

ՅԱԿ.— (Դադուկ մատը կը խածնէ,
եւ ձեւեր կ'ընէ):

ՍիՄ.— Ի՞նչ: Ասիկա պղափկ տուփ
մըն է: Միայն 50 գլանիկ: Իմ քսան
տարուան ամուսնութեանս մէջ երբեք
այսպիսի բան մը չէր պատահած: Պէտք է
որ կնկանս մէյ մը հարցնեմ ասոր պատ-
ճառը:

ՅԱԿ.— Ես այսպէս չէի ըներ, վար-
պետ. տիկինը կը վշտանայ:

ՍիՄ.— Ինչո՞ւ պիտի վշտանայ ե-
ղեր:

ՅԱԿ.— Հապա վարպետ, նայեցէք.
տիկինը ձեր կինն է, և միշտ հոգն ու-
խնամքը եղած է, որ իւր ամուսինը ըստ
կարելոյն երկայնակեաց ըլլայ:

ՍիՄ.— Երկայնակեա՛ց . . . : Ի՞նչ
կ'ուզես ըսել այս բառով:

ՅԱԿ.— Որպէս զի դուք ձեր սրաբ

հիւանդութենէն շատ չտանջուիք և անոր համար...

ՍԻՄ.— (Բարկանալով) Կնոջս ի՞նչ գիտնալու բանն է իմ սրախս հիւանդութիւնը՝ թո՛ղ իր գործերուն նայի:

ՅԱԿ.— Իրաւունք ունիք, վարպետ, բայց յաճախ գործերու տէրը ափկինն է:

ՍԻՄ.— Զայնդ քաշէ. դուն մի՛ խառնուիր մեր ընտանեկան գործերուն:

ՅԱԿ.— Կարծեմ, ես ալ այս ընտանիքին կը վերաբերիմ:

ՍԻՄ.— Ասիկա կրնայ ըլլալ, եթէ խանութս վրադ առնուս:

ՅԱԿ.— Ոչ, վարպետ, ես ասոր վըրայ ամենեւին չեմ մատեր: Զեր խանութը ինձի համար շատ փոքր է: Գիտցէք վարպետ, որ ես խանութ մը կ'ուզեմ ցուցափեղերով և բազմաթիւ սատար և աշակերտներով և ոչ թէ ասոր պէս խեղձուկրակ կրպակ մը:

ՍԻՄ.— Տօ՛, անպիտա՛ն, չհաւնեցա՞ր խանութս՝ որմէ հացդ կը գտնես. ապերախտ աղայ:

ՅԱԿ.— Ոչ, վարպետ, ես ապերախտ չեմ, ձեր չնորհիւը ամէն օր հացս կը գըտնեմ, որուն համար մանաւանդ թէ ե-

րախասապարտ եմ: Բայց ես կ'ուզէի ըսել որ մեր խանութը աւելի մեծ և հրապուրիչ ըլլար, որպէս զի նորանոր յաճախորդներ ունենայինք:

ՍԻՄ.— Հա՛ սանկ ըսէ:

ՅԱԿ.— Վարպե՛տ, վարպե՛տ, գեղեցիկ նկարը տեսա՞ք: Նայեցէք ձեր ափկինը ի՞նչ զեղեցիկ ճաշակ ունի: (Մեկուսի) Պէտք է մտադրութիւնը ուրիշ բանի վըրայ դարձընել:

ՍԻՄ.— Այս՝ երկայն ժամանակէ ի վեր սենեկակա մէջ այսպիսի նկար մը կ'ուզէի ունենալ (կը դիտէ սեղանին վրայ կոքնելով):

ՅԱԿ.— Կարծեմ քացախսվ և իւզով նկարուած է:

ՍԻՄ.— Միայն իւզով, Յակոբիկ, միայն իւզով. քացախսվ չի նկարուիր: Մակայն չեմ հասկնար թէ այս նկարը ի՞նչ կը ներկայացնէ:

ՅԱԿ.— Այսպիսի նկար մը հեռուէն պէտք է դիտել: Գիտէ՞ք, վարպետ, պէտք է յարմար լուսոյ մէջ դնել:

ՍԻՄ.— Մէջ մը վե՛ր բռնէ նայիմ:

ՅԱԿ.— Վայրկեան մը, վարպետ (դուրս կ'ելլի եւ սանդուղ մը կը բերէ):

ՍԻՄ. — Այս ի՞նչ կը կը նշանակէ.
ի՞նչ պիտի ըլլայ այս սանդուղը:

ՅԱԿ. — Պէտք է, վարպետ, նկարը
անպատճառ հեռուէն տեսնել: (Սանդուղի
վրայ կ'ելլի եւ նկարը այլ եւ այլ ուղղու-
թիւններով կը բռնի:) Կը տեսնէ՞ք, վար-
պետ, գեղարուեստական դործ մը այս
դիրքով կ'ազդէ:

ՍԻՄ. — (Այլեւայլ հեռաւորութեամբ
կը կինալ ազդեցութիւնը ուսումնասիրելու
համար) Հիանալի՛. սքանչելի՛: Կարելի
չէր կարծել թէ այսպիսի բան մը կրնա՞յ
նկարուիլ: Քիչ մը աւելի վեր բռնէ, Յա-
կորիկ. հա՛ եղաւ, հիմայ աղէկ է:

ՅԱԿ. Կը տատանի եւ սանդուղին վար
իխալ կը ձեւացնէ:

ՍԻՄ. — (Սարսափահար) Տէր ողոր-
մեա՛, ի՞նչ խենդութիւն կ'ընես:

ՅԱԿ. — Ո՛հ, ոչինչ, վարպետ, սան-
դուղը կը տատանէր, եւ ես քիչ մնաց
կաթնապուրին վրայ պիտի իյնայի:

ՍԻՄ. — Այն տաեն կը տեսնէիր: ան-
պիտան քեզի: Նկարը սեղանին վրայ
դիր և կաթնապուրն ալ մէկ կողմը դիր-
անոր ալ գլուխը փորձանք մը չգայ:

ՅԱԿ. — (Նախ սանդուղը կը վերցնէ,

իտոյ կարնապուրի պնակը արուի մը վր-
րայ կը դնէ) Ահա, վարպետ, ձեր հրամա-
նը կատարեցի:

ՍԻՄ. — (Նկարը կը զննէ) Գեղեցիկ
նկար: Փա՛ռք Տեառն, բան մը չպատա-
հեցաւ:

Դուռը կը զարնուի:

ՅԱԿ. — Մաէ՛ք:

ՍԻՄ. — Քեզի ի՞նչ կ'իյնայ «մտէք»-
ըսել: Միայն ես կրնամ թոյլատրել որ
ներս մանէ զարնողը: (Կը պոռայ) Մաէ՛ք:

ՀԱՄ. — (Աշակերտ մը, կարեն տափա-
տով, կոշտ ու անբաղաբավար զիւլացի
մը՝ կիրակոս Աղալին ձեռքեն բոնելով) Ե-
կո՛ւր, հայրիկ, ներս մանենք:

ԿԻՐ. — (Երկայն օձիքով, մեծ զլխար-
կով, ծիծաղաշարժ վերարկուով, կարմիր-
փրուի, ներս կը մտնէ:)

ՅԱԿ. — (Ուրախութեամբ) Վարպե՛տ,
կիրակոս Աղան եկեր է իր որդւոյն հետ:

ՍԻՄ. — Զայնդ քաշէ, ապուշ:

ԿԻՐ. — Բարեւ, սիրելի բարեկամա:
Ամէն տարւոյ պէս, այսօր ալ դարձեալ
կու գամ քու ծննդեանդ տարեղարձին օ-
րը, և իմ ջերմաջերմ բարեմաղթութիւն-
ներով կը նուիրեմ քեզի դոյզն նուէր

մը: Մեծ բան մը չէ. բայց գիտեմ որ
դուն շատ կը սիրես անուշը. և ահա քե-
զի տուփ մը նշաշաքար բերի (տուփը կը
յանձնէ):

ՍիՄ.— Բարով եկար, Միրելի Կի-
րակոս Աղաս. ուրախ եմ որ ծննդեանս
ասրեգարձը չես մոռցած: Իսկ տուփ մը
նշաշաքարին համար իմ խորին չնորհա-
կալութիւնս կը յայտնեմ (տուփը սեղա-
նին վրայ կը դնէ): Վերաբկուղ հանէ՛ և
հանգիստ նստէ: Յակոբի՛կ, օգնէ Կիրա-
կոս Աղային:

ԿիԲ.— (Յակոբին) Թող, թող, ես ա-
ռանձին կը հանեմ (զլխարկն ու գաւազա-
նը մեկ կողմը կը դնէ: Համբարձումին աշք
ընելով) Համբարձում: ստանաւարդ ըսէ՛
նայիս:

ՍիՄ.— Ի՞նչ, ստանաւարծ պիտի ը-
սէ: այս ի՞նչ մեծ պատիւ է, Կիրակոս
Աղա:

ՅԱԿ.— (Համբարձումին) Շուտ ըրէ,
ըմբանդ գոց մի կենար:

ԿիԲ.— Յակոբիկ: դուն մի խօսիր,
աղան կը շուտացնես:

ՍիՄ.— (Յակոբիկին) Դուն մէջը մի
խառնուիր նայիմ: (Համբարձումին) Ու-

բեմն Համբարձում, քովս եկուր և ըսէ
նայիմ սորված աղուոր բանդ:

ՀԱՄ.— (Կը յառաջանայ՝ մատը բեր-
նին մէջ:)

ԿիԲ.— Մասող բերնէդ հանէ, աղաս,
և աղուոր մը ըսէ նայիմ սորվածդ:

ՀԱՄ.— (Կակազելով եւ կմկմալով
կ'ըսէ:)

Այսօր ծննդեանդ տօնին առթիւ,
(Նուարած կը լոկ)

Այսօր ծննդեանդ տօնին առթիւ,
(Դարձեալ կը լոկ)

Մաղթենք Քեզի իղձեր անթիւ:

ՅԱԿ.— (Մէջը մտնելով) Վարպետ, կը
տեսնէ՞ք, ձեզի ան ալ «քեզի» կ'ըսէ:

ՍիՄ.— (Բարկացած) Լեզուդ քաշէ՛,
կ ըսեմ քեզի:

ՅԱԿ.— Բայց վարպետ, քիչ առաջ
ձեզի սքանչելի լանասաեղծութիւն մը
կարգացած յամենակո չազդարարեցի՞ք
ինձի, որ ձեզի հետ միշտ յոգնակի խօս-
սիմ: Եայեցէք սա աղուն ձեզի «դուն,
քեզի» կ'ըսէ:

ՍիՄ.— Անիկա ասկաւին պզտիկ է:

ՅԱԿ.— Ուրեմն քանի՞օ տարեկան
ըլլալու է, իր վարպետին հետ եղակի

խօսելու համար:

ՍԻՄ. — Դուն ա՛լ չափը անցուցիր: Եթէ դեռ խօսիս, գիտես հա՛, գլխուղի ի՛նչ կուգայ: — Համբարձում, ոսանաւորդ շարունակէ դուն, զաւակս դուն անոր ըստածին մի՛ նայիր:

ՀԱՄ. — (Քիչ մաւելի արագ)

Այսօր ծննդեանդ տօնին առթիւ,

Մաղթենք Քեզի իդաւը անթիւ —

ՅԱԿ. — Վարպետիս «դուն» պիտի չըսես, հասկցա՞ր:

ՀԱՄ. — (Կը սկսի լալ) Ասիկա զիս կը շուարցնէ. չեմ կրնար ոսանաւորս ըսել (աւելի ուժով կուլալ):

ՍԻՄ. — Յակոբիկին ապտակ մը կ'իշցնի եւ դոնեն դուրս կը հանէ) Կեցի՛ր, անձունի քեզի. վերջէն կը հասկցնեմ քեզի:

ՅԱԿ. — (Դուրսը կուլալ:)

ՀԱՄ. — (Երեսը կը պայծառանալ, կ'ուրախանալ ընկերին շարիկին վրալ:)

ՅԱԿ. — (Ալ աւելի ուժով կուլալ եւ կը պոռշտայ:)

ՍԻՄ. — (Դոնեն դուրս պոռալով) Հանդարտ պիտի կենա՞ս:

(Զայնը կը լուկ:)

ԿԻՐ. — Զքեզ աեսնեմ, Համբարձում, ոսանաւորդ մէյ մըն ալ ըսէ նայիմ:

ՀԱՄ. — (Դարձեալ լալով) Ամբողջը մոցայ, ա՛լ չեմ կրնար:

ՍԻՄ. — Աղէկ է, աղէկ է, զաւակս, ա՛լ մի՛ լար: Բսելիքդ աղուոր ըսիր, դեռ ի՛նչ կ'ուզես: Առ նայիմ ասիկայ իբրև վարձատրութիւն (նշաշաբարի տուփը կուտայ):

ՀԱՄ. — (Սաստիկ ուրախանալով) Շատ շատ չնորհակալ եմ, Սիմոն վարպետ (ձեռքը տուփին մեջ կը խօրէ եւ ափ մը նշաշաբար կ'առնէ):

ՍԻՄ. — (Քիք բերան ծռելով) Զըլլայ թէ սաամոքադ աւրես, Համբարձում (տուփը ձեռքին կ'առնէ):

ԿԻՐ. — (Յանդիմանելով) Ա՛խ, Համբարձում, ե՞րբ պիտի ուղղես արդեօք որկրամութիւնդ:

ՅԱԿ. — (Դրան մեջն նայելով) Վարպետ:

ՍԻՄ. — Ի՞նչ է. ի՞նչ կ'ուզես:

ՅԱԿ. — Կրնա՞մ ներս յանել:

ԿԻՐ. — Թո՛ղ տուր գայ Սիմոն Աղա:

ՍԻՄ. — Լաւ, կրնաս ներս գալ բայց



շնորհքով պիտի կենաս, ապա թէ ոչ...
ՅԱԿ.—Այո, վարպետ, այո:

Յակօք խոնարիաբար ներս կը
մտնէ, սեղանին բովերը կը սլքույ, եւ եր-
բեմն երբեմն տուփին նշաշաքար կ'առնէ
կ'ուտէ: Նևանապէս Համբարձում անյազա-
բար նշաշաքար կ'ուտէ եւ սեղանին շուրջը
կը դառնայ:

ՍԻՄ.— (Գօնեագի շիշն ու երկու գա-
ւարիկ կը բերէ) Է՛յ, սիրելի, փարելի բա-
րեկամ, ահա մեր ստամբոսին դեղը՝ քօն-
եագ: Ճարգան ալ նշանաւոր է: (Եիշը կը
բանայ) Հիւնալի է, այնպէս չէ:

Կիր.— (Հանուրեամբ ժպտելով) Կը
ակռնեմ որ աիկինդ մեր ճաշակը լաւ կը
ճանչնայ:

ՍԻՄ.— Եկուր, սիրելի կիրակսն Ա-
ղաս, սեղանին առջեւ նստինք: Կօշկակա-
րի սեղանին վրայ այսպիսի գօնեագ մը
աւելի համով կը խմուի (Երկումն ալ կը
նստին): Նախ հիւրը (Կիրակոսին լեցնել
կ'ուզէ):

Կիր.— Ոչ, ոչ, այնպէս չըլլար.
Նախ օրուան հերոսը կու գայ:

ՍԻՄ.— (ինդալով) Այնպէս կը կար-
ծես: Լաւ, ուրեմն նախ օրուան հերոսին

(իրեն կը լեցնէ): Եւ յեսոյ հիւրին:
Կիր— (Գաւարը վեր վերցնելով) Ու-
րեմն, սիրելի բարեկամս, այսպիսի շատ
մը երջանիկ տարիներու հասնիս:

ՍԻՄ.— (Կիրակոսին գաւարին զար-
նելով) Շնորհակալ եմ, սիրելի կիրակս
Աղաս: Երանի՛ թէ մաղթանքներդ կա-
տարուէին (Երկումն ալ կը խմեն):

Կիր.— Չեմ գիտեր, տակաւին ես
գոնեագին համը չկրցայ հասկնալ:

ՍԻՄ.— Այն ատեն մէյ մըն ալ խը-
մենք, թերեւս իսկական համը հասկնաս:
Ի՞նչպէս է արկին Աղաւնիդ, յօլացաւը
մեղմացաւը:

Կիր.— (Աւելի գօնեագի վրայ կը մը-
տածէ, եւ շուտով իր գաւարը կը լեցնէ)
Դիտես, պէտք չէ ասոր վրայ մտածել՝ ա-
մէն անպամ ստամբոսս կը խանգարուի,
(Գօնեագը կլլելով) Փա՛ռք Աստուծոյ, իմ
առողջաւթիւնս հիմայ լաւ է:

ՍԻՄ.— Ի՞նչ, այնչափ գէ՞շ է:
Կիր.— (Միշտ գօնեագին նախելով) Ո՞գ:

ՍԻՄ.— (Բարկացած ձալնով) Տիկին
Աղաւնին, արկինդ:

Կիր.— (Տիրուրեամբ) Ա՛յս, խեղճ
կինը կը տառապի: (Գարձեալ իր գաւարը

լեցնելով) Երբ մարդս այս՝ վիճակիս մէջ կենակցի անոր հետ, գիտցիր, սոսկալի է վիճակը (զօնեազը կը կլլէ):

ՍիՄ. — (Մեկուսի) Հիմայ հասկցայ որ այս մարդուն քիթը ինչո՞ւ միշտ կարմիր է:

ԿիՌ. — Կ'ըսեմ քեզի, Սիմոն Աղա, եթէ ձեռքս թմր ցնելու դեղ մը չըլլար, անհանդուրժելի պիտի դառնար իմ վիճակս: (Թէ Սիմոնին եւ թէ իրեն կը լեցնէ) Սակայն, սիրելի բարեկամ, ինչո՞ւ այսօր այսքան տխուր մտածումներով կը զբաղինք. եղբայր, ծննդեանդ օրը տօնենք: (Ոտքի ելլելով) Կենացդ, սիրելիս:

ՍիՄ. — Անսուշներ ըլլայ, սիրելիս (Երկուքն ալ իրարու կը զարենի գաւաքները եւ կը խմեն):

ԿիՌ. — (Տակաւ կը զուարբանալ) Ինձի նայէ, Սիմոն Աղա, ծուխ չունիս. առ աղուոր տեսակէն:

ՍիՄ. — Այս՝ այս՝ ուղածդ տսիկայ ըլլայ: Յակոբի'կ, գլանիկներու տու փը հոս բեր:

ՅԱԿ. — Ահա, վարպետ, Կիրակոս Աղային հրամցնեմ:

ՍիՄ. — (Ակամայ) Լաւ:

Յակոբիկ Կիրակոս Աղային կը հրամցը- նէ զլանիկները:

ԿիՌ. — (Զուարբացած) Դուն շատ ուշադիր պատանի մըն ես: (Ափ մը լի զլանիկ կ'առնէ եւ վերարկուին զբանին մեջ կը դնէ, հատ մըն ալ կ'առնէ ծխելու համար:

ՍիՄ. — (Ասիկա դժգոհութեամբ նշմա- րելով) Յակոբի'կ, գլանիկները վերցուր, ևս հիմայ չեմ ծխեր:

ՅԱԿ. — (Մեկուսի) Ասիկա վարպետիս գործին չեկաւ: Բայց սա՛ ալ ըսկը որ չառ ստորին բան է Կիրակոս Աղային ը- րածը: (Գլանիկները սեղանին վրայ դնելով) Գլանիկ ուղեց, բերի, հրամցուցի. Փախանակ հատ մը առնելու, ափ մը ա- պաւ և գրապանը խօթեց. յայտնի է որ չը- տես մարդ է և ամօթ ալ չունի եղեր:

ԿիՌ. — (Գլանիկը վառելին վերջը անհոգաբար) Ինձի նայէ, Սիմոն Աղա, այս ի՞նչ փառաւոր ծխախոս է.

ՍիՄ. — (Դարձեալ սիրով) Դուն ալ գիտես որ Կինս ստորին բան չի գներ երբեք:

ԿիՌ. — Ճիշդ է, ճիշդ. իրաւունք ունիս: Է՛յ, Սիմոն Աղա, Կուր հիմայ ալ

կնոջդ կենացը համար խմենք։ (Երկու զաւարիներն ալ կը լեցնէ) Կեցցե՛ տիկին Սիրանոյշ, որ իր ճաշակագիտառւթեամբն ու հաճոյակատարութեամբը կօշկակարի կեանքդ կը քաղցրացնէ։

ՍիՄ. — Կիրակոս Աղա, շատ զուարթացեր ես, կարծեմ գոնեազը զիմուդ զարկաւ։

ԿիՌ. — (Գինովցած) Գօնեադն ու Սիրանոյշդ երկա՛յն ապրին, կեցցե՞ն։

ՍիՄ. — Հայաէ նայինք։ (Կը ձայնակցի) Կեցցե՛, կեցցե՛, կեցցե՛։

Համբարձում եւ Յակով որոնե այս ժամուս սեղանին բոլ կը սլքտային, կը սկսին զիրար կոփել եւ ծեծել։

ՀԱՄ. — (Լալով) Թո՛ղ տուր զիս, վարպետիդ պիտի ըսեմ։

ՅԱԿ. — Գնա՛ ըսէ՛ այն ատեն ես ալ պիտի ըսեմ, որ բուրը նշաշաքարնե՛ր կերար։

ՍիՄ. — (Ոտքի ելլելով) Ե՛յ ի՞նչ կընէք հոն, ի՞նչ, կը կոռւբտիք, հէ՛։

ԿիՌ. — (Գօնեագ մը կը խմէ) Սորթէն օդառւելու է։ (Ինքն իրեն) Կենդանութիւն, կիրակոս,

ՀԱՄ. — Յակորիկը ինծի հաւասար

բաժին չի հաներ։

ՅԱԿ. — Վարպետ, նայեցէք մէջ մը Համբարձում հոս՝ սեղանի վրայէն ամէն բան կերաւ։

ՀԱՄ. — Ստախոս, դուն կերար եւ իմ վրա՞ն կը նետես։

ՍիՄ. — (Սիղանին բով կուզալ կատողած) Կեցէք, շատակերներ, հիմայ ձեզի կը հասկցնեմ։

Փոկը կը բերէ եւ կը զարնէ Համբարձումին. իսկ Յակոբիկ սարսափին զգեստի պահարանին վրայ կ'ելլէ սանդուղի միջոցաւ։

ՀԱՄ. — (Լալով) Դուք իրաւունք չունիք զիս ծեծելու. սատիկանութեան պիտի իմացնեմ, կը աեսնէք դուք։

ԿիՌ. — (Ոտքի ելլելով, տատանելով) Տէր Աստուած, ի՞նչ կայ։ (Մեծ զժուարուքամբ կրնալ ոտքի վրայ ելլել, եւ կը նստի արռոնին վրալ, ուր կարնապուրը դրուած եր) Ո՛վ Աստուած իմ, ո՛վ Աստուած իմ, ի՞նչ է այս (ի զուր կը ջանալ ոտքի ելլելով)։

ՅԱԿ. — (Պահարանի վրային) Վարպետ, վարպետ, կիրակոս Աղան կաթնապուրին վրայ նստեր է։ Այս ի՞նչ զուարձալի բան

է:

ՍիՄ.—Անպիտան տղայ, շուտով
վար իջիր:

ՅԱԿ.—Կ'իջնեմ, բայց խօսք առւէք
որ պիտի չծեծէք:

ՍիՄ.—(Յուսահատած)Անձո՞նի տղայ
վար իջիր: չեմ ծեծեր, եկուր օգնէ՛ ինս-
ծի կիրակոս Աղան կաթնապուրի մէջէն
դուրս հանենք:

ՅԱԿ.—Վարպետ, ճի՛շլ է ըստ-
ն գալապույ խօսք կու տա՞ք:

ՍիՄ.—Երբ քեզի կ'ըսեմ որ բան
մը չեմ ըներ, չեմ ըներ: Շուտ վար ի-
ջիր:

ՅԱԿ.—(Զգուշութեամբ վար կիջնէ)
Վարպետ, շատ խմելէն ի՞ւքզինք կորսըն-
ցուցեր է:

ՍիՄ.—Լոէ՛ դուն:

ՅԱԿ.—Ահա շատ խմելուն պատիժը
հիմայ կը քաւէ, վարպետ:

ՍիՄ.—Լոէ՛ կ'ըսեմ քեզի:

ՅԱԿ.—Տեսէք, վարպետ, ի՞նչ գէշ
բան է ըմպելիք գործածել:

ՍիՄ.—Աւելորդ խօսքեր մի ըներ,
ըսի քեզի:

ՅԱԿ.—Ափսո՞ս, փճացաւ մեր հիմ-

նալի կաթնապուրը, առանց համը ան-
գամ առնելու: Տիկինը շատ պիտի նե-
ղանայ:

ՍիՄ.—Հա՛, այս ըստածդ ճիշդ է.
բայց Յակոբիկ, ինծի նայէ, կնոջս բան
մը չըսես:

ՅԱԿ.—Ոչ, ոչ, չեմ ըսեր, վարպետ:
Սակայն դուք ալ կիրակոս Աղային ըսէք,
որ ըմպելիք չգործածէ, որպէս զի ուրիշ
անգամ ալ այսպէս փորձանք չգայ գըլ-
խուն:

ՍիՄ.—(Բարկանալով եւ փոկը ձեռ-
քը առնելով) Քեզի քանի քանի անգամ-
ներ ըսի, որ քեզի չվերաբերած բանե-
րուն մէջ չմանես: Հիմայ քաշե՞մ քեզի
ծեծը, հէ՛, ըսէ՛ նայիմ:

ՅԱԿ.—Մեղայ, մեղայ, վարպետ,
մէյ մըն ալ չեմ ըներ:

ԿԻՐ.—Բայց Սիմոն Աղա, Սիմոն
Աղա, ի՞նչ փորձանքի հանդիպեցայ:

ՀԱՄ.—Ոչ, հայրիկ, կաթնապուրի
վրայ նատիլը փորձանք մը չէ: (Խնդալով)
Հա՛, հա՛, հա՛:

ԿԻՐ.—Ապուշ, հայրիկդ յիմարի
ամե՞ղ ես դրեր:

ՍիՄ.—Բռնէ տեսնեմ, Յակոբիկ,

Կիրակոս Աղան ուս յուսահասական վիճակէն ազատենք:

ՅԱԿ.— Շատ լաւ, վարպետ, խեղճ Կիրակոս Աղան ազատենք:

Սիմոն Աղա եւ Յակոբիկ Կիրակոս Աղան վեր կը վերցնեն. եւ ալենիս մը կը կանգնեցնեն որ ետեւի մասը տեսնեն հասարակութիւնը. իսկ Կիրակոս Աղա անտարբերութեամբ կը բողու որ զինքը վեր վերցնեն:

ՄԻՄ.— Յակոբիկ, չուտ դոյլ մը ջուր և կարծր խոզանակ մը բեր, որպէս զի Կիրակոս Աղան լաւ մը մաքրենք:

ՅԱԿ.— Շատ լաւ վարպետ, շատ:

Կիր.— Ի՞նչ պիտի ընէք ինձի, որ դոյլ մը ջուր և կարծր խոզանակ բերել կու տաս:

ՀԱՄ.— Հայրիկ, այսպէս չես կը ընար դուրս ելլել, մարդիկ մեր վրայ պիտի ինդան: Հիմայ Սիմոն Աղա և Յակոբ վրադ պիտի մաքրեն:

ՅԱԿ.— (Ուզուածը կը բերէ) Սկսինք ուրեմն: (Թեզանիքը վեր սորտելով եւ խոզանակը ջրով մեջ բարխսելով Կիրակոս Աղային տափառը կը մաքրէ):

Կիր.— (Սիմոն Աղային կոքնած՝ ծիծաղաշարժ շարժումներ կ'ընէ) Վա՛յ, վա՛յ, պաղէ: Տակաւին սա անպիտան բանը չեղաւ: Ուժ, տղայ, զիս բոլորովին թրջեցիր:

ՅԱԿ.— Ա՛լ մաքրուեցաք. Կիրակոս Աղա: Մինչև որ տուն երթաք, տափառ և ամէն բան կը չորնայ:

Կիր.— (Քիչ մը սրափելով) Հայրաբան' մա՛մ:

ՀԱՄ.— Հրամմէ, հայրիկ:

Կիր.— Գլխարկս բեր:

ՄԻՄ.— Բայց Կիրակոս Աղա, մի՛ աճապարեր, գոնէ կեցիր մինչև որ կինս դայ:

Կիր.— Ծանրապէս վշտացած եմ, ա՛լ չեմ կրնար հանդուրժել:

ՄԻՄ.— Ո՞վ նախատեց գքեզ: Կարեւորութիւն մի՛ տար. և այնչափ դիւրազած մի՛ ըլլար:

ՀԱՄ.— (Գլխարկը հոս հոն կը փնտուել վերջապէս պահարանին վրայ տեսնելով) Ահա հոս է եղեր: Ա՛ռ գլխարկդ, հայրիկ:

Կիր.— (Գլխարկը զլուխը դրած միջոցին, զլանիկները զլխուն վրային վար

28

կը քափուին) Այս ի՞նչ է դարձեալ: Ուստի կը թափուին ասոնք: (Համբարձում եւ Յակոբ խսկոյն զլանիկներուն վրայ կ'իշեան եւ կը ժողվեն:)

ՍԻՄ.—Վա՛յ ապուշ կին, վա՛յ: Գըլանիկները հին գլխարկին մէջ պահեր է: (Կիրակոսին) Ներէ՛, Կիրակոս Աղա, այս գլխարկը քուկդ պիտի չըլլայ, իմս պիտի ըլլայ:

ԿԻՐ.—Մի՛ յարմարցըներ, տեսար որ գլանիկ կայ, այն ատեն քո՛ւ գլխարկը կը կ'ըլլայ:

ՅԱԿ.—Այս՛, այս՛, Կիրակոս Աղա, գլխարկը վարպետիս է: որովհետեւ ևս մէջը— (յանկարծ կը լոե):

ՍԻՄ.—Ի՞նչ, ի՞նչ, ի՞նչ:

ՅԱԿ.— (Լալազին ծունը իջնելով) Վարպետ, մի՛ ծեծէք զիս, ա՛լ մէյ մըն ալ պիտի չընեմ. գլանիկները և՛ս մէջը դրի: Թողութիւն, ներողութիւն, վարպետ:

ՍԻՄ.—Անպիտան աղայ, ոչ, ոչ, ա՛լ չեմ ներեր: (փոլիր կը բերէ):

ՅԱԿ.— (Ծունկերուն վրայ սահելով) Վարպետ, մի՛ ծեծէք զիս, ձեր որտին հիւանդութեանը համար ըրի:

ԿԻՐ.— (Սիմոն Աղային) Տէր Աստուած, բարեկամ, դուն ամենեւին գութ չունի՞ս:

Համբարձում կը սկսի լալ:

ԿԻՐ.— Ահա զաւակս ալ սկսու լալ: և եթէ այսպէս յառաջ երթանք. ե՛ս ալ լալու պիտի սկսիմ (նմանապէս կուլայ):

ՍԻՄ.— Այնպէ՞ս, ես ասոր պիտի հաւանիմ: Ծննդեանս տօնին գլանիկները ա՛յսպէս ընդունելութիւն պիտի գըտնեն եղեր. մինչդեռ խեղճ կինս իր բերնէն կարելով դրամ հաւաքեր և գներ է: Ա՛լ չեմ կրնար դիմանալ: (Թաշկինակը կը հանէ եւ ինեն ալ կուլայ: Զորս ալ կարն ժամանակ մը կուլան:)

ՅԱԿ.— (Ոտքի ելլելով) Վարպետ, արցանք մի՛ թափէք. չեմ կրնար ձեր լալը տեսներ: Աւելի լաւ է որ ինծի քանի մը հարուած ատք. զարկէ՞ք, վարպետ, (կը ծոլի) որպէս զի թէ՛ ձեր և թէ՛ մեր լալը դադրի:

ՍԻՄ.— Այս՛, այնպէս ընկելու է (փոկով հարուած մը կուտայ):

ԱՄԷՆՔԸ. — Բարձրաձայն կը ծիծաղին) Հա՛, հա՛, հա՛:

ԿԻՐ.— Գիտես, Սիմոն Աղաս, ծը-

ննդեանդ տարեգարձին տոթիւ պէսպէս
անհաճոյ բաներ եղան, իմ սիրտս ալ նե-
զացաւ ինչպէս նաև քու սիրտկ: Քեզմէ
տակաւին չբաժնուած՝ կ'առաջարկեմ որ
ի նշան հաշտութեան մէյ մէկ հատ ձըն-
կենք:

ՍիՄ. — Իրաւունք ունիս, Կիրակոս
Աղաս, «Վախճան պատկէ զգործն» կ'ըսէ
առակը: Յակոբիկ, ա՛ս սա խմորեղէնով
լեցուն պնակը և Համբարձումին հետ
միասին կերէք:

ՑԱԿ. — Վարպետ, ի՞նչ բարի վար-
պետ դարձաք հիմայ: Ես ալ հանդիսաւո-
րապէս կը խոստանամ որ զձեզ ա՛յլես
պիտի չբարկացնեմ:

ՍիՄ. — (Գաւարները լեցնելով) Ես
ալ այսօր ծննդեանս տարեգարձին առ-
թիւ, հանդիսաւորապէս կը խոստանամ
որ քեզի ա՛յլ ևս ծեծ պիտի չքաշեմ:



ՎԵՐԶԱՆՈՒԱԴ

ԱՄԷՆՔԸ

Օ՞ն եկէք, ընկերներ,
Քանի դեռ դեռ չենք բաժնուեր,
Դաստարկենք մեր բաժակ:
Խըմենք գինին անապակ:
Կենդանութիւն:
(Կը խմեն)

Հիմայ երթանք դէպի տուն.
Տարեգարձն էր շա՛տ փայլուն.
Գալ տարի, գալ տարի
Կուզանք բարի

Երաժշառութեան չտփով բեմին շուր-
ջը կը քալեն և յետոյ ամէնքը կը մեկ-
նին:



ՀԱՐ ԹԱՑՐԵՐԳԱԿԱՆ

2011-12

- | | |
|--------------------------------------|------|
| 1. Թընամուքիւն եւ հաւսութիւն | 1.— |
| հառն խումբի համար | |
| Նոյնին երեք նուազներուն նօթաները .40 | |
| 2. Պանդոկի գողը | —.40 |
| Մանչերու համար | |
| Նոյնին երկու նուազներուն նօթաները 40 | |
| 3. Սպիտակ տափաքը կամ | |
| Ակամայ մարզիկը | —.80 |
| հառն խումբի համար | |
| Նոյնին երկու նուազներուն նօթաները 40 | |
| 4. Թատերափորձ մը | —.60 |
| Աղջիկներու համար | |
| Նոյնին 4 նուազներուն նօթաները .—40 | |
| 5. Տառապանիի դապը | —.80 |
| Աղջիկներու համար | |
| Նոյնին 2 նուազներուն նօթաները .—20 | |
| 6. Աղբատափրութիւն կամ Հաս- | |
| կախաղ աղջիկը | —.80 |

Խառն խռւմբի համար
Նոյնին 2 նուագնեռուն նօթանկոս — .20



Печ. Хр. Г. Дановъ — Пловдивъ,
№ 86/1934. г.

«Ազգային գրադարան»



NL0402757

13475

7. Ծաղրուած ոսիկանապետը — .80
Մանչերու համար
Նոյնին երկու նուազներուն նօթաները 40
8. Երկու ապուս ծառաներ — .60
Խառն խումբի համար
Նոյնին երեք նուազներուն նօթաները 40
9. Կօւկակար Սիմոնի ծննդեան
տարեկարձը — .80
Մանչերու համար
Նոյնին երկու նուազներուն նօթաները 40
10. Բանտարկուած պարիկը (մամլոյ
տակ)
- Աղջիկներու համար